

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

### ԱԶԳԱՅԻՆ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՏՕՆԵՐՈՒ ԱՌԻԹՈՎ

Յինանց շրջանին յաջորդող Եկեղեցական-Ազգային տօները առիթ կուտան մեր ներկայ անդապարձումներուն։ Տօներ՝ Ս. Հոփփամիմեանց, Ս. Հօրն մերոյ Գրիգորի երկրորդ Լուսաւորչին, Տրդատայ թագաւորին, Կաթողիկէ Ս. Էջմիածնի, Մեծին Ներսէսի, և Ս. Թարգմանչաց վարդապետացն կը կազմեն տօնաշարքին ամբողջութիւնը։ Անձեր՝ որոնք մթին ժամանակներու մէջ կերտեցին Հայ պատմութեան անհաւասարելի շքեղութեամբ էջերը, որոնք այսօր ևս կը մնան աւելի քան հրահանգիչ։

Դժբախտ են ժամանակները Մեծն Տրդատէն մինչև Վարդանանք, ուր մեր պատմութիւնը կեանքի և մահուան անհաւասարելի պայքարն է, ուր մեր ինքնակացութեան ամենէն տիրական գէնքերը, քաղաքական կազմ, մշակոյթ, կրօն ու նոյնինքն մեր զոյութիւնը ձգուած է քմայքին մեր հօր դրացիներէն անոր որ ժամանակին հետ իրեն պիտի սեպհականէր նժարին զօրութիւնը։ Ու այս բոլորին հետ տակաւելին դժբախտութիւնը մեր ներքին պառակտումներուն որ կը պարպէր մեր ազգային կենսունակութիւնը վերածելու համար մեզ օր մը յետախաղ կորսուած բարելոնի մը, որուն յիշատակութիւնը եթէ կը տեւականացնեն մշակոյթի քանի մը փլատակներ, մերը՝ մանաւանդ նախաքրիստոնէական դարերուն զուրկ էր զինք յաւերժացնող քանի մը մշակուած արժանիքներէ իսկ։ Ո՞վ պիտի վերըերէր մահուան տենդէն կոտացող ժողովուրդ մը յետախաղաղ չքացումէն։

Աննպաստ պայմաններու ժողովուրդ և սակայն ինքզինք իրազործելու անյազ ձգումով լեցուն, այդ օրերուն մանաւանդ զիտցէր էր կերտել նաև փառքը շողարձակումներու, որոնք կեանքին մութ բաւիղը պիտի վերածէին յստակ ու ինքնավստահ զնացքի մը, նուազման իրաքանչիւր կէտին վերըերելով լոյսի դէմք մը՝ Լուսաւորիչ, Տրդատ, Ներսէս, Կոյսեր ու Թարգմանիչներ։ Անոնք պիտի զային այդ մութ դարերուն տալու մեզ մեր ողեկանութիւնը որ պիտի վերըանէր Հայն ու իր ամբողջ մշակոյթը իւրայատուկ իր ձեւին մէջ, որ չէ այլեւս Հռովմինը կամ Պարսիկինը, այլ որ պիտի ըլլար Հայունը, անօր էութեան ամենէն խորունկ ալքերէն իսկ փրթած, որ պիտի միաձուլէր մեր պառակտեալ դրոյթը միակ ու զիտակից ամբողջի մը մէջ։

Անորոշ է՝ թէ նախքան քրիստոնէութիւն ինչ արժէքներու երկրպագուն, կամ ինչ իտէալականներու միութիւնն է Հայը։ Լուսաւորիչ և Տրդատ իրենց ժողովուրդի քրիստոնէացումով կը դառնան մեծ, իրական արժէքներու, իրազործումներու (որ նոյնինքն Քրիստոնէութիւնն իսկ է իրքի մարդկային կատարելութեան վերջնական ձև) ձգտումին հիմնադիրներ։ Ու անձնաւորութիւններ (ժողովուրդ կամ անհատ) կ'ըլլան զեղեցկօրէն յստակուած ու անխոցելի միութեան մը մէջ ամբողջացած, երբ իրենց կէտ նպատակի ունին մեծ իտէալա-

կաններու ձգտումին միութիւնը : Եւ սակայն այդ ձգտումին զուզընթաց ըլլալու է զոհողութիւնը, ընդդէմ մարդկային, ընկերային բոլոր այն տկարացումներուն ուր բնականորէն իսկ մեծ սկզբունքներու արժանիքը կը ստորագասուի կիրքերու քմայքին : Լուսաւորիչ Տրդատով շահուած մեծ խոհալականի մը միութիւնը անհրաժեշտ է որ իր խոյանքին յենակէտ ունենար Հռիփսիմէի անսակարկելի զոհողութեան շաղախը ընդդէմ բոլոր տկարացումներու և մանաւանդ ներսէսի մը նախանձայոյդ ուժականութիւնը որպէս մղիչ՝ սուրբ ձգտումներու անվթար պահպանումին, յարատեւումին, նոյնիսկ ի զին ծանրագոյն զոհողութեանց : Պատմական մեծ ու բարերար անկիւնագարձի մը զուզընթաց խանդին, նախանձայուղութեան, զոհողութեան քով Խարգմանիչներ տեսակ մը մտածող ուղեղն են, յանկարծական փայլատակումէն յետոյ հանդարտ, տրամաբանող միութը, որ պիտի զիտանար լոյսին հրաշքը իր բոպէական փայլատակումէն անդին՝ ընել բոլոր զալիք սերունդներունը, խորացնել, հիմնաւորել, յաւերժներու զիրին արձանացնել զայն իրքի ամենէն թանկազին ու կենսագործող կտակը երեք գարերու մեծագործ սերունդներուն : Եկեղեցական և ազգային մեծ այս սուրբերը կը կազմեն այդ արտում դարերու սփոփարար լուսապակումները, վասն զի իրենց ճիգերուն զումարը կերտումն է մեծ այն ոգեկանութեան որ ընդդէմ ամէն տեսակ քայլքայիչ պայմաններու, Հայը կը վերածէր զիտակից ոչ անքակտելի ամրողչութեան :

Մեր ժողովուրդը կենսագործող այդ ոգեկանութեան զգալի, ապրող, հարազատ արտայայտիչն է Հայաստանեաց Ս. Եկեղեցին, որ իրքի կանխահող, նախախնամական ձեռակերտը մեծ այդ սուրբերուն եղաւ մեր խորտակուած քաղաքական ուժին յարակից՝ վառարանը հոգեկան-հոգեւոր-ցեղային միութեան, զիտակցականութեան : Հայ Եկեղեցին իրքի հարազատ ժառանգորդ՝ յաւերժացուց զինք հիմնադրող մեծ այդ հոգիներու աշխատանքի ողին, անոնցմէ յետոյ՝ ինք իր կարդին գառնալով գերազոյն առաջնորդ, որով պիտի վերբերուէր մեր ժողովուրդը իր կեանքի բոլոր տեսակի մութերէն, մինչև մեր օրերը ուր պայմանները կը թուին յառաջ զալ անոպայ, սխալ դասաւորութեամբ մեր իսկ զաւակներուն կողմէ :

Մեր օրերը իրենց դժբախտութեամբ ունին հանգիտութիւն մը հին այդ օրերուն հետ : Մեր սիմիւռքը ցաւաղին դրոյթ մըն է ոչ միայն արտաքին — օտար — սպասիչ, անբարեացակամ պայմաններու, այլև ներքնապէս տարանջատ ու ցրուած, որուն համար իր ամենէն հզօր սրբութիւններն իսկ կրօնք-մշակոյթ դադրած են կարծէք (լաւ ևս ըլլար ըսել, կան մարդեր որոնք անըմբըռնելի, անսիրտ Տկարամուրեամբ կ'ուզեն դադրեցնել) ըլլալէ զօդիչ կապը հոգեկան-հոգեւոր, ցեղային ամրողչութեան մը : Մեր համայնական կեանքը իր բոլոր երեսներուն վրայ այլեւս դարձած է միայն ու միայն արձանագրութիւնը անոպայ պայքարներու, որոնք լրջախոն մտածումներու արժէկշիուին առջև պիտի հանդիսանային աւելի քան նուաստացուցիչ ու մեզ տկարացնող ամէն ճակատի վրայ, մեր Եկեղեցիներէն մինչև մեր դպրոցներն ու խմբակցութիւնները :

Մեր ժամանակաշրջանը չի կրցաւ իր աննպաստ պայմաններուն քով ստեղծել նաև պայմանները լուսաւոր երեւոյթներու, ուր մեծ ձգտումներու համեմ, ըաշխ ընթացքը հարթէր մեր օրերուն տատամսոտ զնացքը : Ու այս օրերուն

մանաւանդ՝ հրահանգիչ է օրինակը մեծագործ մեր նախնիքներուն, որոնց հանձարեղ իմացականութիւնները մեր գժբախտ օրերուն հետ խոլ զիացեր են ստեղծել նաև մեր զոյութեան կենսառողջ պայմանները։ Այս օրերուն աւելի քան անհրաժեշտ է մեզ համար Լուսաւորիչ-Տրդատներու անվերապահ ձգտումը դէպի սկզբունքներու իտէալականներու ճշմարտագոյնը, զեղեցկազոյնը ու բարին, որոնց խանգը ալ մարէ կիրքերը փոքրողութիւններուն, ստորին եսականութիւններուն — ցաւոտ պալարները մեր համայնական ամբողջութիւններուն։ Մեծ ու իրաւ իտէալականներու ներկայութիւնը և ապրումը միայն պիտի կրնայ լարել մեր պայքարի ողին՝ ըլլալու համար իր մէջ մաքրուած սուրբ նախանձայուղութիւնը բարիին ու ճշմարտին։ Այդ սրբազործուած նախանձայուղութիւնն անկաշառ խոյանքը պիտի զիանայ առաջնորդել մեզ զոհողութիւններու ազնուագոյնին ու անշափելիին, որով միայն կրնան չքանալ մեր մարդկային տկարութիւններուն ճգնամք քմայքները։ Այս բոլորէն յետոյ՝ մեզի համար անհրաժեշտ է իրասաւուն, զիտակից, միտքը մեր Հայրերուն, որ զիտնար ոչ միայն արամարանութիւնը իրաւ արժէքներուն, այլ մանաւանդ հեռու վազանցուկ խանդավառութիւններէ աեւականացնել բարիքը այդ մեծ իտէալականնին-օգեկաննին ժամանակներու, սերունդներու լայն երկայնքին, փոխան ատելութեան բաժանարար ողիին, որ այսօր անհաշիւ կը ներարկուի մեր մատաղ սերունդին։

Ու մանաւանդ այսօր, աւելի քան երբեք, անհրաժեշտ է որ մեր զուրգութանքին ու սերտողութեան առարկան ըլլայ մեր իմաստուն Հայրերէն մեզի հրիտակուած, և իրենց մեծ ողեկանութեան զդալի, հարազատ միութիւնը եղող Հայատանեաց Մայրենի Ս. Եկեղեցին։ Այդ սերտողութեան մէջ միայն մենք պիտի զտնենք զաղանիքը ըլլալու նման մեր նախնիքներուն աստուածափիա, սրբացած հոգին ու անապակ Հայը։ Ասոր համար անհրաժեշտ է որ մեր Մայրենի Եկեղեցին, Հայութեան Մրբութիւն Մրբոցը, հեռու մայ մեր կործանարար ու եղբայրադաւ վէճերու սին շահատակութիւններէն ու ամենօրեայ անկշիռ սլաքումներէն, որպէսզի՝ ան չի պղտիկնայ իր նշանակութեան մէջ, այլ ընդհակառակը ըլլայ միայն ու միայն վառարանը իր իսկական ու մեծ կոչումին, կերտել մեր ցեղին զաւակները իրեւ Հայ-Քրիստոնեայ։

Այս պարազային՝ միայն մեր Եկեղեցին անարդել պիտի ըլլայ աէրը իր մեծ կոչումին դառնալով փրկարար ամոքումը մեր բգկտուած իրականութեան, ու խորհրդանշանը սիրոյ և միութեան։ Ի սէր այդ միութեան անհրաժեշտ է համագործակցութիւնը Հայաստանեաց Եկեղեցւոյ զիտակից ու հաւատաւոր բոլոր զաւակներուն անխտիր, հատուածական ինչ զաղափարաբանութեան ալ հետեւին անոնք, մանաւանդ այս օրերուն ուր զառնազգեստ ոսպինները արթուն կը սպասեն փերեկտելու, յափշտակելու համար ինչ որ կարելի է, ապաքրիսատոնեայ անխըդառութեամբ օղաազործելով մեր ներքին տկարացումներն ու թեթեւացումները, զինելով նոյն ժողովուրդէն ու նոյն աւազանէն ծնած եղայրը եղբօր ու զաւակիր իր հարազատ մօր — Մայրենի Եկեղեցիին — դէմ։

Մեր Հայրերուն յիշատակին տօնախմբութիւնը, սրտառուչ կոչն է անսնց, մեր այս տրտում օրերուն մանաւանդ, բոլորուելու իրենց անբաժանելի, անխորտակելի ողեկանութեան և անոր մարմնացած հարազատ արտայայտութիւնը եղող Հայաստանեաց Սուրբ, Աւղագիառ, Առաքելական, Մայրենի Եկեղեցին չուրջ սիրոյ, համերաշխութեան և զոհողութեան զրտաւականներով։

Կ. Ա. Գ.